

Քեն՝ որ արդէն սկսած էր՝ իր հակայական վէպիրուն մէջ՝ արդի ընկերութիւն արինուտ տիզմը քրքրել, արտաղրեց գործ մը անուոթ զիսուղութեան, ահաւոր մարգատեցութենէ մը ներշնչուած եւ արտայայտուած՝ ահաւասարեկի կատարելութիւն ունեցող ձեւով մը։ Տիկին Պովատի, Զգայնամոլ դասիարակուրիւնը գիւցագիւն հետութիւն գերազոյն էջեր են, ուր արդի ընկերութիւնը կը պատկերուի իր բոյր զզուերի եւ ծիծաղերի գծերովը, արամանդի պէս ամուր, յստակ ու թանկագին ոժի մը մէջ, Բայց Ֆլուպէս, ժամանակակից մարդկութեան խարազմանդն ըլլալով չշատացաւ. իր գաճացած հոգին, անմիջական միջավայրէն չնչանքդ, ինքը վիճակի միջիմարելու համար թեւ առա զէպի միջնադարբեն աւանդագիւնները, եւ զէպի հին մածառուք Արեւելքը այդպէսն զբեց Եղիշանու ասպեցականին հիշեարը, Սուրբ Աևոնի փորձութիւնը, եւ Սալտանին ու Հերովդիան. անցեալի ու տեսիլքը այց ոգումներուն մէջ, Ֆլուպէս միշտ կը պահէ իր անագրուն զիտոյի ձրատումը, միշտ երեւան կը բերէ՝ պատմական ծրանին տակէն՝ մարդկային անասնութեան վայրագ պայիթունները. բայց պատկերները, բարքերը՝ հնաւուրց պարզութեամբ, Կրքերը հզօր, ասմածարակ ու անցմակ, պայքարը բիրս ու մակեղծ, եւ իրական բնարեզութիւնը որ այց ըոլոր գունակեց, խանգառ եւ հուժկու կեանքէն ինքնէն կը բալիս, իր այց որքերուն կուտան զածան վեհութիւնը մը, ուր ծիծաղերն կ'անհետանայ, եւ եղերական ահաւորութիւնը մը կը մնայ, վայրենի բայց մնծ։

Անահիտիք այս թուով կը սկսինք հրատարակել թարգմանութիւնը Հերովդիային, որուն ասուածանչական նիւթը, արեւելեան ոգին մասնաւորապէս շահեկան կը զարձնեն այդ հոյակապ հրաշակերտը՝ մնր ընթերցողներուն։

Զ.

Հ Ե Ր Ո Վ Դ Դ Ա Ա

— —

Ա.

Մաքերսի միջնարերը կը ցցուէր Մեռեալ Ծովուն արեւելեան կողմը, բասալուէ կոնածեա սարի մը վրայ. Զորս խորոնէ հովիններ զայն կը շրջապատէին, երկուոք կողերուն մօտ, մէկը

զիմացը, չորրորդը մէկալ զինու Տուներ կը զիգուին անոր սոտքը, շրջանակին մէջ պատի մը որ զիտանին անարթութեանց համեմատ կ'ելեւէջէր. Եւ ժայռը կորոտող զիկակածեա ճամբով մը, քաշաբը կը կցուէր միջնարերդին, որուն պարագները նարին քանդուն բարձրութիւն ունէին, բազմաթիւ անկիւններով, եղերքին վրայ ատամունքներով, եւ տեղ տեղ աշտարակներով որոնք այց անդրոնին ի վար կախուած քարէ թագին կարծես ծաղկեղորուազներ կը ձեւացնէին.

Ներսը պալատ մը կար կամարակար ճեմենի բնակերով, ծածկուած՝ արեգակնակով մը զոր խաղանամք մը կը փակէր, ուր կայսեր շարուած էին վելարին մը պարզելու համար։

Առոտու մը, գեռ լոյսը չմեղքուած, Հերովդէս-Անտիփառ չորրորդապիտել եկաւ հնի կը բրինեցաւ, ու զիտեց :

Լեռները, անմիջապէս իր տակը, կը սկսէին իրենց կատարները երեւան հանել, մինչզես իրենց զանգուածը, մինչեւ խորն անզունքներուն, ստուերի մէջ էր տակաւին ։ Մասախուու մը կը ծածանէր, պատուեցաւ, եւ Մեռեալ Ծովուն եղրագերը երեւցան. Արշալոյսը որ կը ծագէր Մաքերոսի ետեւէն, կարմութիւնն մը կը հոսէր Քիչ ատենէն լուսավառեց ծովադաշին աւազները, բլուրները, անապատը, եւ աւելի հեռուն, Յուրագի բոլոր լեռները, որոնք իրենց Խորտուրուրու ու գործ մակերսենները կը հակէին ենզագդդին, անոնց մշջանը, սեւ ձող մը կը գծէր. Հեւ բոնը, խորը սուլուած, գմբէթաձեն կը բարձրացաւ լոյրանար. Ես փողը նանենիններ ունէր, Սորեքը որիթեստունկիր, Կարմնզոսը շուշմափ արտօքը, եւ Անսոնիս աշտարակը իր անհեթեթ խորանարդովը երուսաղէմին վերեւ ափրախն կը կանդէր. Չու բոնը, խորը սուլուած, գմբէթաձեն կը բարձրացաւ լոյրանար. Ես փողը նանենիններ ունէր, Սորեքը որիթեստունկիր, Կարմնզոսը շուշմափ արտօքը, Երեբերիատը ուր ներեւու ամրեալ երերէ պիտի շը-անար Ասկան Յորդանանը կը հոսէր չոր զաւահին վրայ ծեփ ճերմակ, աչք կը շացնէր ճիւնի սփոռցի մը պէս. Լիճը հիմա լազուարթէ շինուած կը թուէր. Եւ անոր հարաւային ծայրը, Եմէնի կողմը, Անսիպաս նշամարեց ինչ որ կը վախնար տեսնել, Մթագոյն վրաներ կայն ցանուցիր. Նիզականար մարդիկ ճիւման մէջ անեղուանքը կը պատկէին, եւ մարմորը կրակները գերանին հաւասար՝ կածերու պէս կը փայլէին.

Գունդերն էին Արաբաց թագաւորին , որուն աղջկը մնրած էր՝ կոստեան առնելու համար Հերովդիաց , ամուսնն իր հղալուներէն մէկուն , որ կ'ապրէր Խոտալոյ մէջ , առանց աչք ունենալու իշխանութեան :

Անտիպա Հոռվամյեցոց օգնութեանը կը սպասէր . Եւ տեսնելով որ Վիտովլոս , Ասորիքի կուսակալը , Կուչանար , մտատանջութենէն ինքինը Ք'ուտէր :

Սդրիպակա անուշուտ կայսեր քով զինքը կործանած էր : Փիլիպոս , իր երրորդ եղբայրը , Բատանիոյ գերազանք , գալոտուկ կը զինուէր : Հրէսաները դժոփ էին իր կոստակական բարքեն , եւ բոլոր միւսները՝ իր տիրապետութենէն , ամպէս որ երկու ծրագրի մէջ կը վարանէր , Աթաբները սիրաշահիլ կամ Պարթեներուն հետ զաշանգայութիւն մը ինքել . Եւ իր տարերաձր տօննելու պատուակու , այդ օրն իսկ մօծ ինչոյցի մը հրամարած էր իր գօրազութենէրը , գիւղապետները եւ Գալիլիոյ մեծամեծները :

Սուր նայուած գով մը բոլոր ճամբաները խուզարեց : Դատարկ էին ամենքն ալ : Գլխուն վերև արծիւներ կը թուչէրն . պատնշէին երկանքը , զինուորներ՝ պասն ի վեր կը զինանային . ամէն բան անշարժ էր զղեակին մէջ :

Յանկարծ , հեռաւոր ճայն մը , կարծես երկրին նորքերէն փախած , Դորրորգագեար որթգունեցուց : Մեղքան լսելու համար . ճայնը կուստուած էր : Նորէն լսելի եղաւ . Եւ ձեռքը իրաւու զարենլվ , Հերովդէն պոռաց . — « Մաննայի , Մաննայի : »

Մարդ մը երեցաւ , մինչեւ էին մէջքը մերկ , բաղնիքի մարդողներուն պէտ Շատ բարձրահասակ էր , ծիր , նիւար , եւ ազգին վրայ կը կրէր վաղուակի մէջ Մազերը , աստարուով մը վեր բռնուած , ճակարին երկարութիւնը կը չափանացէին : Քսէութիւնը կը փայլէին , եւ ոտքին մատները թէիթեւ . կը կոփէին ազեւուն բռնուածութեան տակ ամէն բան ճգնելով :

— Ուր է , հարցուց Զորրորգագեար :

Մաննայի պատասխանեց , թթամատովը բան մը ցոյց տակով իրեն ետեւը :

— Հո՞ն՝ միշտ :

— Անոր ձայնը լսել կարծեցի : Եւ Անտիպա , լայն շունչ մը առնելով , տեղեկութիւն հարցուց Եւքանակն վրայ , անոր

զոր լավինները Սուրբ Յովհաննէու. Մկասիչ կը կոչին : Նորէն երեւցած էին այն երկու մարդուկը , որոնց թոյլուութիւն եղած էր ամիս մը առաջ անոր զնամնը մանել , եւ հասկցուած էր անկից ի վեր թէ ի՞նչ ընելու եկած էին :

Մաննայի պատասխանեց :

— « Անոր հետ խորհրդառ խօսքեր փոխանակեցին , ինչպէս գողելը , գելեր սանեն չորս ձամու ըերանիր , Ենուոյ գէպի Վերին. Փալիբան մէկնեցան , ըմալոյ թէ միծ լուր մը պիտի բերնին : Անորպան զլուխը հակեց , յեսոյ զարհուրած ձեւով մը մը մը :

— Հոկէ՛ , հակէ՛ : Քովը մա՛րդ մը մտցներ : Դուոր լու գոցէ՛ : Մածկէ՛ փոսր : Եւ ոչ իսկ թող կասկածը ունենան թէ կ'ապրի անիկա :

Անանց այս հրամանները ստացած ըլլալու . Մաննայի զանոնք կը կատարէր արգէն . որպէս հետեւ եւ անանան ձրէայ էր , եւ ինքն ալ ինչպէս ամէն Սամարացի՝ Հրէանմերը կ'ասէր :

Անանց Գարգիղիմ տաճարը , զոր Մովսէս նըշանակած էր Խարացէլի կեղունն ըլլալու համար , գոյութիւն չունէր : Հիւրեանու թագաւորէն ի վեր . Եւ Երուագէմինը զիրենք կը կատղեցնէր նախատինքի մը , մշտական անիրաւութեան մը պէս : Մաննայի անոր մէջ մտած էր , մեռիկ ոսկորներով անոր նորանը պղծելու : Իր ընկիրուները , նուազ պարգապարժ , զիստառած էին :

Նշանակ զայն երկու բրուգի մէշնեղուն Արեւէ կը շղանէր անոր ծերմակ մարմարէ պատճենական եւ անիքին սովի խաւերը , լուսեղէն լտու մըն էր կարծես , գերմարդկալին բան մըր , իր պերճութեան ու հպարտութեան տակ ամէն բան ճգնելով :

Այն ասեն՝ բազուկները Սիմնի կողմը երկիրնցուց , եւ , հասակը շխտուկ , դէմքը գէպի ի ետեւ , բռունցքները սեղանած , բանադրանք մը նետեց անոր , անորնելոյ որ բառերը իրական զօրութիւն մը ունէին :

Անտիպան մտիկ կ'ընէր , առանց գայթակղած երեւալու :

Սամարացին բառաւ գարճեալ .

— Երեմնն կը խլրատ , կուցէ փախչէլ , աշագում կը յուսայ , Ուրիշ անգամներ , հիւանդ անսառնի մը հանգարա երեւոյթն ունի . կամ թէ կը տեսնեմ որ խաւարին մէջ կը քայէ եւ կը կրկնէ « Ի՞նչ փոյթ : Որպէս զի ան մէծնայ , պէտք է որ ես պղտիկնամ : »

Անտիպան եւ Մաննայի իրարու նայեցան , բայց Զորրորդապետոց յոդնած էր մտածէլ : Բոլոր այց լեռներն իր շուրջը՝ յարկ յարկ

քարացած ալիքներու պէս , ծովաժայռերուն կողն ի գար մեւ վիճերը , կապոյտ երկնքին անհուսութիւնը , լոյսին սաստիկ փայլը , անդունդներուն խորութիւնը զինքը կը վրջուիլին . եւ թաղծութիւնը մը զինքը կը պատէի ի տես անապատին , որ իր գետիններուն յեղաշընութիւններովք՝ կործանեած ամիթթաներու պալատներ կը ձեւացնէ : Տաք հովը , ծծումքի հոսին հետ , զը բերել կարծես արտանչումը ծանր ջորերուն տակ ափունքին ցած թաղուած անիծեալ քաղաքներուն : Անմահ բարկութեան մը այդ շահները զինքը կը սարսափեցնին , եւ կը մընաբ՝ երկու արմուկ խաղխամքին վրայ , աչքերը սենեած եւ քունքերը ձեռքերուն մէջ , Մէկը դպու իրեն : Ետին դարձաւ : Հերովդիան եր :

(Շարունակելի)

Կ Ի Ւ Ս Թ Ա Վ Ա Ֆ Վ Լ Ո Պ Հ Ի Բ



* * *

Օրերը կը հոսին մութ անհունն ի գար .
Իրերը կը քառան անվախնանարար .

Ու ափեզերին մէջ որ կը յօրանջէ ,
Կեսնքն ու Մահն յափսեան կը պատնեն իրար :

Երգ մըն է տարտըզնած որ յանկերգ չունի .
Մէծ տոկիս տուն առանց ծածքի ու սիւնի .
Եւ էսութիւնն համակ՝ շարժումն յոցնած
Աչք մըն է մըշտաբաց՝ միշտ կարօս քունի :

Ունացին ծոցին մէջ Փոշին կը պարէ .

Ողի մը խելազար՝ Պարը կը պարէ .

Ու հետ ի հետ Պարին մէջն , յափտեան ,
կը սուլէ Զանձրոյթին հովը կապարէ :

Տ Ե Ր Վ Ա Շ



Հ Ա Յ Ա Ի Խ Ա Բ Ի Բ

—

Բ.

Հայը ուրեմն , այս կամ այն պատճառով , իր իզերը ունի Բայց ասկից պէտք չէ հետեւցնել թէ Հայերը ամրողութեամբ Զափառաբներ եւս Քիսական խոշոր սիսալ մը ըրած Կ'ըլլանք , պըն-

զելով թէ ամրող հայութիւնը Զախտաւոր է : Հոս պէտք է զնել որոշ սահման մը Զախտաւորներուն , որոնք հիւանդներ են , ու զզայններուն մէջ որոնք միմիայն իրենց մանաւոր նկարագիրը ունին , առանց ներկայացնելու այն պականները , որոնք նշաններն են ջղային տկարութեան :

Կան անշուշտ , եւ բաւական մեծ թուով , մեր մէջ , ինչպէս ուղիղ ազգերու մէջ , հիւանդներ ալ , կատարեալ Զախտաւորներ ալ : Բայց հոս անոնց վրայ չպիտի խօսիմ . չպիտի ըսկեմ թէ անմանք ի՞նչ տարտամ ցաւերով կը տանջուին , թէ անոնց հոգին ի՞նչ մութ մթնալորաններու տակ կը չնէք , թէ որո՞նք են անոնց բանականութեան անմանափակ շղջանակները : Անոնց հոգեբանութիւնը բժիշկը միայն պէտք է ուսումնասիրէ : Տիժեկը միայն ճանչնալու է Զախտաւորին ցաղարձակութիւնը , վիճանլու է անոնց մտածննագներուն , մոտասանջութիւններուն խորունկութիւնը : Շատ գէշ , յոտի ու վտանգաւոր գործ մը ըստ կ'ըլլամ հիւանդ հովներու ամսաբանութիւնը պարզելով , լիմիտաւորներու տառանջները հրազդարկելով . Եթեմ գնահատեր երեք այն բժիշկները որոնք ժողովրդային թերթերու , զրական հանդէսներու մէջ Զախտաւորները կը նշակարագրեն իրենց մանրանմանութիւններով :

Զախտաւորները , հիւանդութեան առջի օներուն , բժիշկներէն գդուն , բժկական գրքերու մէջ կը փնտուն իրենց ցաւերուն պատճանները , անյագ կարդացողներ են բժկական յօրուածներու : Վնասը մնձ չպիտի ըլլար եթէ կարգալով գոհանապինի : Բայց անոնց յոցնած միաբար , տկար երեւակայութիւնը անմիջապէս կ'իւրացնեն կարգացողութիւնը կամ իմացուած նշանները :

Ի՞նչ է ասկամ Զախտաւոր , այս հիւանդութիւնը որ կը ճարակի ամէն երկրի մէջ , ամէն քաղաքակթեալ ազգերու մէջ , ի՞նչ են ջախտաւորութիւնը : « Ախտաբանական պարմաններ , կ'ըսէ Աքսանվէտ , առանց ջերմի , որոնց մէջ միմիայն մտաւորական , զգայնական ու յուզուանական փոփոխութիւններ կը նշմարուին . ախտաբանական պարմաններ որոնք սա կրկնի հանգամանքները կը ներկայացնեն , այսինքն առանց դնահատելի որ եւ է ներքին հիւանդութեան կը կազմակերպուին , ու իրենց ետեւն ներքին գործարաններուն վրայ որ եւ է հետաքայլ չնեն ձգեր : » Ռորի մը , Պողէն , կ'ըսէ թէ « Ամենքն ալ միմիայն ջղային պաշտօններու խանգարման արդիւնք են , եւ որ եւ է ներքին ու մարդակազ-